

ԳԱՆԳԱՏ

~~~~~

Ասոտուա՛ծ արգար եւ իրաւարար ու ամէն բանի մէջ ողորմուծ, քեզի հնտ վիճելիք ունիմ, ևթէ ականչ դնես ծառալիր :

Հրացում ու գարմանիք պատճառող բան մնն է ինչ որ երկրին վրայ տեղի կ'ունենայ. աեւսակ տեսակ տարօրինակութիւններ է որ կը տեսնենք աշխարհին վրայ :

Մէկ Սպամ մը կար զրախախն մէջ, եւ իրեն նամա՞ մէկ եւա մը, ու մէկ լեզու մը ամենուն համար, երբ զեր չէին կիրած ծառոն պատուշչն :

Արդ հիանալին ու աւելի գարմանալին սա է որ մէկ Ազատ ու Եւայէն ո՛քան ազգեր ծնան երկրին վրայ :

Ամէն մէկուն լեզուն տարբեր է, ու ոչ մէկը միւսին կը հանի : Մէկը Հայ է, միւսը Վրացի, մէկը Տավրիկ, միւսն Ասորի :

Մէկը Հնուա երրակեցի, միւսը Արար Հաւդարցի, մէկը Ալան Արեւորզի, միւսը Թովիչ Ափիազ :

Մէկը Դիւրու Բանանացի, միւսը Թաթար Թորգումանի, մէկը Մուղալ (Մոնկօլ) Ալթայեցի, միւսը Զաղարցա Մարգանացի :

Մէկը Ֆրանց Լատինացի, միւսը Վենետիկեցի ու Ճենավացի. մէկը Հոռոմ Եպոնասանացի, միւսը Խուս ու Հռն :

Մէկը Դաշտանացի Սպանիացի : — Սուրբ աւազնին հնունդ ինք մնիք, կը հաւատանք Զօրը եւ Որդուն, եւ բառ սուրբ համլիք կ'երկրպաշենք .

Կը զաւանիք Սուրբ Կոյուր Մարիամ Աստուածածինը, կը խսոսովանիք միանական երրորդութիւնը՝ Հայրն ու Որդին ու Սուրբ Հոգին .

Եւ սական անօրէններուն ձեռքն ինք ինկած, որոնք մնեց գերի կը տանին, և կեղեցիններ կը կործանեն ու անոնց տեղ պիղէ մղկիթներ կը շնեն :

Ո՛քան քրիստոնեայ կիսեր կ'այրիացնեն, երիխաններ կ'որացնեն. ո՛քան արին կը թափն երկրին վրայ, ո՛քան այրանելի բաներ կ'ընեն .

Ո՛քան մնեց կը տանջնեն աշխարհիս վրայ եւ մեր կեանքը բացէ ի բաց կը կեղեցին. ու դուն կը ներին այս ամենուն, ու մնեց տնտե՛ս կ'ընեն մեր ցաւկրուն մէջ :

Ծէր, յայսնապէս մեր վրէժը չե՛ս լուծեր, աչքը չետ ցուցներ ամենուն. դիտես որ մենք միսէ շնուտած մարմին ենք, երկաթէ արծան չներ վերջապէս :

Եղիդ չենք կամ վայրի խոտ, որ կրակին առւեր ու կ'էրիս՝ ինչպէս անգաստան մը փուշերու կամ պուրակ մը մացառներու :

Տարկացեր եւ Հայոց ազգին՝ ինչպէս հսրայէիք հրաներուն, բոլոր բարկութիւնը որ քենէ կը թափի, կուգայ մեր վրայ կը կուսակուի :

Սրդ, եթէ բանի մը պիտօնիք չենք եւ կամ բարիք գործ մը չունինք բնաւ, կամ կիմէ ատելի ենք քու սրափի որովհեաւ չհսեսեցանք հրամանդիդ,

Փոնէ մէկ անգամէն մեզ ջնջէ՛, որ քու բարիք սիրազ հանգչի. — եթէ քու կամբովզի է որ այս բոլորը կ'ըլլայ, ամենակալ բարի՛ Ասուուած :

Ալ մինչեւ ե՞րբ մենք հանգուռներ ու համբերներ ամէն բնանի. ան որ ակար է թող կորիք, եւ ինչպէս կը կամրո՛ թող ազգպէս ըլլայ :

Այս բոլորը թող գայ անցնի՝ ինչ որ ըսի ազգիս համար, ո՞վ արզար ու իրաւարար դատաւոր :

Որ մէկը կ'ապրի տասը տարի, ուրիշ մը հարիւր տարին կ'անցնի. մէկը տասը տարուան իսկ չի համարի, երկու երեք ամիսնեն կը մեռնի:

Մէկը մէկ համարի որդի մը կ'ունենայ, ան ալ վաղաժամ կը մեռնի. ուրիշ մը կ'ունենայ շատ որդիներ որոնց մէկ մազը չի պակսիր :

Այս որ ծառայ է շատ կ'ապրի, հարիւր տարեկան ծեր կ'ըլլայ. երեսնամեայ երթօսասարդը կ'ինայ, հողան մէջ կը թաւալի :

Մանկամարտ աղջիկը կը մեռնի, ատաման թափ պատաւը կ'ապրի. ապրիլ ուղողին կեանքը կը կարճի, չտա ապրողին՝ ալքին չ'երեւար :

Ինչո՞ւ կ'ըլլայ այս բոլորը, եւ ո՞վ ատմիք որոշաց է : Որ մէկը շատ զաւկներ ունի, ուրիշ մը բնաւ զաւակ չունի :

Մէկը կը ծնի աղնուական, միւսը հօրմէն մուղացին կը ծիր. մէկը կ'աւնենայ հազար ծիր եւ լորի, միւսը ոչ խել ու մը կոմ մաքի :

ԱԷկը կ'ուսնենայ հազար սովի, միւսը եւ ոչ  
իսկ պղճէ զրամ մը . մէկը՝ հազար հատ մար-  
զիս, միւսը եւ ոչ իսկ պակիչ ուլուսնք մը :

Մէկը՝ հազար դամուլիով՝ մաքի, միւսը՝  
ոչ մէկ չորբոտանի, մէկը՝ թեհեղ ու ծիրանի,  
միւսը բուրգէ շալ մ'իսկ չունի :

Մէկը մնջուս ու ծիրանի, միւսը շապիկ  
անգամ չունի . մէկուն հարամը կը յաջողի,  
միւսին հէլալը կը կորչի :

Մէկն ուրիշներ զրկելով կը հարասանայ,  
միւսն իր ունեցածէն կ'աղքատանայ . մէկը ու-  
ժով է զարմանալի, միւսը տարօրինակ կերպով  
վախկոս :

Մէկն ունի զենուպարդ եւ զրահ, ու արա-  
րական ձիու վրայ սիրալով կը նստի . միւսը  
բազիկ ու անվարտի, հնաևնակին առջեւէն իսկ  
կը փախչի .

Ան բարկութեամբ ետեւէն կը հանի, վիզը  
կը կորէ անողորմատր, կինն ու տղաքը գերի  
կը տանի, եւ այնպէս կը տանի որ ա'լ չնն  
ազատիր :

Իշխաններ դրեր ես մարդոց վրայ, որոնք  
քանասար գայլի պէս են ոչխարիներու դուսիսը,  
կամ վազան նապաստակներու նման, կամ ինչ-  
պէս բայց առիւններ հօսերու վրայ :

Այսպէս կ'ուցէր (թերեւս) ամենուն Տէրը,  
որպէս զի մեծն ու փոքրը ճանչուուի, ու բազ-  
դաւորը յայտնուի, եւ անբողբին սիրութ պատուի:

Բաղդը ո՞ւր է, բա՛, կամ բազգաւորը ո՞ւր  
կը գանուիք . պատրաստ եմ տասը տարի ման  
դալու, իթէ զիանամ որ անկէ կաթիլ մը ձեռք  
պիտի ձեռմ :

Թագաւոր լլայ զահի վրայ, կամ քահանայ  
բեմի վրայ, եւ կամ իշխան արքունի եւ կամ  
որդի միհ թագաւորի,

Եթէ բազդ չունի ոչ ալ չնորդեռվ խօսիք  
դիտէ, թող հեղեղը գայ զայն անի ու քարէ  
կարկումն ալ վրայէն :

Անբաղդը կուգայ ամօթալի, հեզ եւ հան-  
գարա առափնի, կուգայ ու վերին կարզը կը  
կինայ, անշուշ, անշորէ եւ անյարդի :

Բաղդաւորը կուգայ ճօճկուալով, է՞ն բարձր  
տեղը կը նստի . ուրարը փորին շուրջը՝ կ'անց-  
նի, եւ ալելու մը չի հաներ .

Բայց մէկ տօնի օրուան հօմար, մանաւոնդ  
կթէ Զատիկ ըլլայ, շատ խաչամառոր կը ստո-  
նայ, մօրթ եւ երի ու դաշտ :

Անբաղդը ճորտ է աւազին ու գերիէն աւելի  
ճամփորդ, մոմի պէս անոր առջեւ . կը վասի ու  
անոր կը ծառայէ ինչպէս Քրիստոսի :

Ան չի հաւանիր ծառայովզն, ոչ ալ հանոր հնոտ  
անուշ կը խօսի, միշտ երերուն կը պահէ ան-  
րազզը, միշտ անհանդիստ ու արհամարդուած :

Բազգաւորը կը մնծարուի, շատ շատ հար-  
կինք կ'ընդունի, նոյն իսկ կթէ կոյր լլայ կամ  
միականի եւ կամ խեղ, ծուռ, միտունի :

Խոչ ամօթ բան ալ որ բնէ, անոր ըրածը  
բնաւ, չ'երեւոր . նորէն ամենքէն կը մնծարուի,  
ու անոր նարկիմից շատ կ'ըլլայ :

Ամէն բան բազգին վրայ կուզայ կը կու-  
տակուի, եթէ Աստուծէ տրուած է : Մէկը իր  
ձեռւովն է զովելի, գեղեցիկ տեսքով կը ճանչ-  
ցաւի :

Լևուն բարի քաղցր կը խօսի, երբ մարդ  
լսէն կը հանի, ան ամէն անել կը պատուուի,  
ամէն մարդէ կը գովուի :

Մէկը ունի ձեռքեր աննման, ուստան եւ  
արինստի աիրացած, ծովին յատակը իմք կը գնէ,  
գեախն վրայ կամուրջ կը կապէ :

Միւսն ունի մենք մ'անչորդ, ափսերս  
է ու ազանդի. միւսը կարկամած ձեռքեր ունի,  
ջորի մ'անգամ թամբել չի դիտեր :

Ուրիշ մը խիստ մեւ է շնչկի պէս, մնծա-  
շաւրթ, զայիր եւ գարշկի : ուրիշ մը կանանչ  
կապոս աշուիք, կարճահասակ ու ճղիմ :

Ուրիշ մը ճնող եւ անձանի, կոսիքա, զա-  
զիր, երկայն յօնքերով : Մէկը նման է իրեշ-  
տակի, եւ շատ բարի գործ ունի լլամ :

Միւսը նման է Յուղայի, սպաննող, մատ-  
նիչ, չարգութ, տուն է երած ստատայի ու  
գեաներու բնակարան :

Են քեզ մեզայ, ո՛վ երկնաւոր տէր Աստ-  
ուած մեծ եւ անեղ, քու զատաստան մրգար  
է, նպատակով կուտաս ամէն մէկուն :

Տէ՛ր, քու կամքովդ է որ այս ամբողջ աշ-  
խարը այնպէս է ինչպէս որ ըսի . թող միշտ  
անունդ մնէն օրնուիք, ո՛վ տէր Յիսուս ամե-  
նազօր :

